

# ԴԱԼԾՐ ԿԵԸՆՔ

ՎՈՐՈՆՕՖԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ

I

Աղուոր ու բանատեղական բացատրութիւն մը Սակայն նը-պատակ չունիմ բանատեղծութիւն գրելու:

Յաճախ տուներու մէջ կը լսէք կնոջ մը մասին, երբ լաւ պատրաստուած անուշեղէն մը կը հրամցնէ ձեզի, սա խօսքը. «Զեռքդ գալար»: Ի՞նչ կը նշանակէ այս հայեցի գեղեցիկ խօսքը: Ան մաղթանք մըն է գալար տեսնելու կեանքը, այսինքն ձմրան դիմացող մշտականաչ թուփերու նման՝ երիտասարդ, չորսող, չերացող, վառվըռուն ու արթուն կեանք մը կը բաղձաք ու կը շընորհէք անոր:

Ու գարձեալ, ժողովուրդներ կան, որոնք «արեւ» կը մաղթեն իրենց թագաւորներուն ու սիրականին: Արեւը այն յաւիտենական կրակն է, որ կեանք կուտայ տիեզերքի տարրերուն և, այսպէս, գարձած է հոմանիշ կեանքի և անմահութեան:

Սակայն ի՞նչ կարեւորութիւն ունին այս մաղթանքները կարելի՞ է արգեօք երիտասարդ մնալ, միշտ գալար ու երկար կեանքով մը կէս-անմահ:

Սկիզբէն ի վեր մարդիկ հաւատացեր են անմահութեան, այնպէս որ մեր ենթագիտակցականին մէջ յիշատակ մը կայ, կ'ըսէ Վորոնօֆ, երազը մեր անմահութեան, այնքան կարելի՞ որքան է անմահութիւնը մեր մտածումներուն ու բջիջներուն: Ու ինչպէս այսօր, երբ ամէնէն խելօք գիտունները փորձեր կը կատարեն, նոյնպէս երէկ, պատմութեան սկզբնական օրերուն, բազմաթիւ էին անոնք, որ ճգներ են գտնել անմահութեան գաղտնիքը Վկա՛յ հէքեաթները Անմահութեան Աղբիւններու մասին: Հին ատեն հէքեաթ չէր սակայն, երբ մարդիկ դիցարանական հրաշքներու մասին այնքան հաւատք ունէին, որ երիտասարդ մնալու բաղձանքով փնտռելու կ'ելլէին անմահարար ջուրերը խորհրդաւոր քարայրներուն: (Այսօր ալ հաւատքը՝ խաչի կենդանարար ջուրի մասին): Հոռվմայեցի պատրիկները, երբ կը զգային թէ այլևս սպառած է իրենց ուժերը, կրկէս կը մտնէին և կը խմէին արիւնը, որ կը հոսէր, կորիւներէն յետոյ, երիտասարդ սուսերամարտիկներու թարմ վէրքերէն: Այսպէսով անոնք կը կարծէին նորոգել իրենց մարմինը երիտասարդ արիւններու կենսատարբերով: Միջին գարուն ծերուկները կը գործածէին մողագեղեր (philtre),

զորս վհուկները կը պատրաստէին, խորհրդաւոր անձաւներու մէջ; Դարձեալ, մեծ յարգ կը վայելէր ոճերուն միսը, և շատեր ողջ ողջ կը լսի՛ին այդ սոսկալի սոզունները, երբ մորթափոխութեան շրջանին՝ նոր երիտասարդութիւն մը կը սոտանային անոնք:

Հասաւ իրապաշտ զարբ: Երիտասարդ մնալու համար, շատեր կը ջառագովէին բուսակերութիւնը: Փրոփ. Մէջնիքով հրապարակ նետեց . . . մածունի տեսութիւնը: Անմահութիւն չի խոստանար Մէջնիքով: Սակայն կը հաստատայ թէ կարելի է դարմանել, հաստրակ հիւանդութեան մը պէս, վազահաս ծերութիւնը<sup>(\*)</sup>: Դաւար կեանք պարզեւել մարդոց: Հասցնել զանոնք մինչեւ բնական ծերութեան շրջանը, ինչպէս կը հասնին թոշունները: Նախ կը քննէ վազահաս ծերութեան պատճառները: Մեր աղիքները կը նմանին մանրէներու . . . պարտէզի մը: Ի՞նչ նման ու փնտնման մանրէներ կան, որ թագաւորութիւն սուզգծած են հոն: Ահա այդ մանրէներն են, որ կը տկարացնեն մեզ և կը նետեն վազահաս ծերութեան զիրկը և սակայն, ըստ Մէջնիքովի, մեր աղիքներուն մէջ կան մանրէներ, որոնք օգտակար են: Ուրեմն կարելի չէ մէկ հարսւածով սպաննել բոլորն ալ: Միայն թէ անհրաժեշտ է սքազաքակրթելու այդ բարեկամ մանրէները, որովէսի իրենց պաշտօնը կատարելով հանգերձ, չվասան մեր մարմինին: Ու կը յանձնարարէ հայկական օրհնեալ մածունը: Կը յիշէ Պուլկարները, որոնք մածուն շատ կ'ուտեն, մաքուր աղիքներ ունին և կ'ապրին երկար ու գալար: Արդէն մածունը իր աճեցուցած մանրէներուն շընորհի, կը բուժէ նոյնիսկ կարգ մը հիւանդութիւններ: Երեք օգուտներ ունի մածունը:

1.— Կ'արգիլէ կերակուրներու նեխումը աղիքներու մէջ:

2.— Կը հականեխէ ներքին խորումները:

3.— Կ'ազզէ աղիքներուն վրայ, որոնք կը սկսին առաջ արտազրեր:

Մածունին արժէքը գնահատեցին առաջին անգամ Գերմանացիները: Գերախտասար կաթը սուզ էր Գերմանիոյ մէջ: Ուստի մածունին արհեստական եկանակներով բազմացուցած մանրէներն առարասեցին զեղահասներ, Mühlgroat Yoghurt Tablellen: Մածունին այս արժէքը, սակայն, զրական կը զանայ միայն այն առեն, երբ կը պատճառապատի, մաքուր ամաններու մէջ, մաքուր եղանակով, վեասակար մանրէներ չաւելցնելու համար:

Բայց եւ այնպէս, զիտունները կանգ չառին հոս: Եւ քարեցին գէոլի անծանօթը, գէոլի զրականիքներու թագաւորութիւնը: Մինչեւ

(\*) Կարդալ ԴԱԼԱՐ ԵԵՐՈՒԹԵԱԽ յաղուածը «Թամանքի» մէջ, Ա. տարի, էջ 115:

այս օրերս, կ'ապրին հին հաւատքները: Ու դիտուններ կան, որ վազահաս ծերութեան դէմ կը կոռուին, գիտուններ ալ կան, որ կ'որուննեն երկար կեանքին դադանիքը: Սակայն կը թուի թէ այլիս անմահ ապրելու ազամական ցանկութիւնը չունին մարդիկ: Նոյնիսկ փոխուած է կարծես անմահութիւն բարին իմաստը: Հին ատեն, կը նրանակէր ապրիլ Աստուծոյ պէս յաւրունական Եղաւ ատեն մը, որ կը նշանակէր պարզապէս «յիշատակ»: Ու սիրուած հայ բանաստեղծը, Դուրեան, կ'երգէր.

... իսկ անողան եթէ մընայ,

Երկրի մէկ խորչն հողակոյտն իմ,

Եւ Յիւլիսակը ալ թառամի,

Ո՞հ, այն ատեն եւ կը Միւնի՞Մ:

Իրապէս, եթէ զործը բանաստեղծներուն մայ, անոնք դիւրին կը համարին իրենց ոսկորէն ու կաշին: Նոյնիսկ աւելի խենթերը կան, որ իրենց շնորհուած 50 կամ 100 տարիները կը ծախսն վայրկեանի մը հաճոյքին համար: Ամէն բանաստեղծ երգած է այդ ևլայրկեանը, որ համազօր է երկար կեանքի մը: Ֆրանսացի բանաստեղծ մը չի հաւատար, որ մահը գերեզմանն է, այլ կ'ըսէ թէ, գեղեցիկ ու երջանիկ օրուան մը վրայ իջնող իրիկունն է:

Բարերախտարար, գիտունները, իրադաշտ մարդիկ, առանց ազգուելու բանաստեղծներու միամտութենէն, կ'աշխատին անխոնջ ու անվարան, և յօյմն ունին տալու աւետիսը երկարակիցութեան (\*):

Սյա անգամ ես ուզեցի ներկայացնել այս աշխատանքներուն հընութիւնը միայն Յայորդով պիտի ներկայացնեմ թէ արդի գիտութիւնը կը հաւատա՞յ նման փորձերու յաջողութեան, կարելի՞ է ապրիլ երկար և երիտասարդ, և քանի՞ տարին ի՞նչ մէթուոններ կան դաշտառութիւն մը տալու համար մարդկոյնին կեանքին Եւ այսպէս ընթերցողը պիտի տանիմ Տօքթ. Վորոնովի վիրաբուժական մեթուոններուն, որոնք հիմնուած են կապիկներէն փրցուած սեռային գեղձերու պատուասութիւն վրայ, չտափազանց հետաքրքրական, չափազանց այժմէ ական:

### ԲԺ. Շ. ԱՅՎԱԶՅԱՆ

(\*) Ապագայ ուսումնասիրողին համար, կը յիշեցնեմ երկու գիրքեր: ԱՐՈՒԵՍ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹԵԱՆ՝ այս նոյն խոյագիրով, մէկը Ա. Փոխովլիչի, մէսու Տօքթ. Սակրեի, Խորդաց. եւ տպ. Պոլիս: Չնո՞ւ կարդացած:

Ե. Ա.

## ԱՅՍ ԹԵՐԹԸ ՔՈՒԿԴ Է...

Եթէ կայ բան մը որ չես գտներ այս էջերուն մէջ, բարի եղիք մատնանշել. Թելադրութիւններէ անմիջ ապէս նկատի պիտի առնըւլին:

Բայց եթէ պիտի թելադրես որ «Բուժանք» ծաւալը աւելցնենք, որ մեր ալ փափաքն է, բարի եղիք նախ մեկերկու բաժանորդ գտնել: